

ՊԱՏՄԱԿԱՆ

ՏԻԳՐՈՆ Բ.

ԵՒ

ՀԱՅ-ԼՈՒԿՈՒՆԵՑՆ ՊԵՏԵՐԱՋՄՆԵՐԸ

ՀԱՏՈՒԱԾ Գ.

68 ՊԵՏԵՐԱՋՄՆ ՏԵՐԵՆ

Գլուխ Ե.

Պատմական մաս զօրաշոներու եռ ընդհարում-
մերու:

(Շարունակութիւն:)

3.

Յառաջնաղացութիւն եւ ըմբոստութիւն նոռմէական
բանակին:

Այսպէս թէ այնպէս, Լուկուլսու յաղթու-
թիւն մը եւս շահեցաւ դաշնակիցներուն վրայ,
որոնց — ինչպէս արդէն տեսանք — մեռեալ-
ներովն ու վիրաւորներովը խոնուած էր ռազմա-
գաշտը: Այս ճակատամարտին մէջ Հռոմայից եցւոց
եւս ունեցած կորուստներուն թիւն ահաւոր համե-
մատութիւններու հասած էր: Պլուտարքոս, ըստ
իւր բարի սովորութեան, անոնց վրայէն, բնակա-
նաբար, լուռթեամբ կ'անցնի. մինչդեռ կասիոս
Գիոն բացորոշ կը խոստովանի Արածանւոյ ճա-
կատամարտին մէջ անոնց տուած ահաւոր կո-
րուստը. եւ վիրաւորեալ ու անկարող զինուոր-
ներու չափազանց այս բազմութիւնը դիմաւոր
պատճառ կը նկատէ նա Լուկուլսի՝ հայկական
արշաւանքն ընդհատելով՝ փութով ետ դառնալ
ստիպութիւն: Հռոմայից եցւոց կրած այս մէծ կո-
րուստի հարկէ, այնքան պիտի չկարենար ընկճել
հռոմայիցի հրամանատարը, եթէ նա՝ այդպիսի
արիւնահեղ ճակատամարտի մէջ շահուած յաղ-
թութենէ մը յետոյ, կարող ըլլար անխափան
իւր կէտ նպատակին հանիլ: Այս սակայն չյա-
ջողեցաւ: Այս, յաջողեցաւ Լուկուլսու իր թշնա-
մին ճակատելու ստիպել՝ անոր մայրաբազքին
սպառնալով. յաղթեց անոր թէեւ՝ գժուարա-
մարտ պատերազմի մը մէջ. վանեց վկանդեց հայ
հեծելազունդերը ձիգ ժամանակ, ու վարատեց
վայրավատին ցրուեց զանոնք, եւ սակայն, ի
վերջոյ, չյաջողեցաւ այնպէս ուժասպառ ընել
զանոնք, որ անդամ մը եւս չկարենային անոնք

չամախմբուիլ ու իւր բանակին յառաջնաղա-
ցութեանն արգելք ըլլար: Դարձեալ Միհրդատի
հետեւակազօրաց գումարտակն իւր բոլոր կազ-
մածքովն անվիթար ու պատրաստ կեցած էր, որ —
իւր ծրագրին միշտ հաւատարիմ — երկրայական
ճակատներէ շարունակ խուսափելով՝ սպառնալիք
էր միշտ հոռմէական բանակին:

Այսպէս ուրեմն իրաց վիճակը ծայրայեղո-
րէն աննպաստ ըլլալով հանդերձ Հռոմայից եցւոց,
Լուկուլսու անգրգուելի հաստատամութեամբ
իւր չուն շարունակեց՝ դիմագրաւ դիմելով իւր
առաջադրած նպատակակէտին: Այս պարագան
միայն ինքնին զիս առաւելապէս կը հաստատէ իմ
այն համոզմանս մէջ, թէ չայսաստանի երկրորդ
մայրաբազքն Արտաշատ այնքան ալ շատ հե-
ռու չէր կրնար եղած ըլլալ Արածանւոյ ճակա-
տամարտին թատերաբեմն, ինչպէս Մոմէէն,
Ռայնախ² եւ այս վերջնոյս հետեւելով նաեւ
գարագաշեան³ կ'ուղեն զայն ներկայացընել:

Ստոյդ է որ չայսաստանի աշխարհագրական
գիրքին ու անոր միթնոլորտային հանդամանք-
ներու մասին Հռոմայից եցւոց ունեցած ծանօթու-
թիւնները շատ թերի էին, նայն իսկ դեռ մինչեւ
Անտոնիոսի օրերը. այսու հանդերձ ես չեմ տա-
րակուսիր որ Լուկուլսի նման զգուշաւոր ուազ-
մավար մը առանց տեղական պայմաններու մասին
կանխաւ Ճշդրիտ տեղեկութիւններ առնլու՝ այս-
պիսի ծանր ու վտանգներով լի չուի մը որոշում
տուած ըլլար. մանաւանդ թէ Տիգրանի վաղեմի
Ճորտերուն հետ իւր մշակած բարեկամական
յարաբերութիւններու եւ դաշնագրութիւններու
շնորհիւ շատ ալ հաւանական էր որ, անոնց լաւա-
զոյն ուղեցոյցներն իւր տրամադրութեան տակ
դրուած ըլլային: Վասն զի անմտութիւն եղած
պիտի ըլլար Լուկուլսի կողմէ, եթէ Սեպտեմբերի
երկրորդ կիսուն, երր հասարակօրէն Հայաստանի
խստաշունչ ձմեռն սկսած կ'ըլլայ արդէն, ուզած
ըլլար հոն զինուորական գործողութեան մը
ձեռնարկել, ու տաժանագոյն չուի մը մղել իւր
զինուորները, որոնք առանց որոյ արդէն շարունակ
իւրեն նորանոր հոգեր կը պատճառէին: Վասն զի
պէտք ենք գիտնալ որ բանակին մէջ ծագած
ապատամբութիւնը մէկէն երեւան չեկաւ, այլ
աստիճանաբար զարգացաւ: Ի հարկէ, հետու-

¹ Առ առաւել չորս ամսուան ընթացքին մէջ պէտք
էր հասնել Արտաշատ, ու վերջացընել արշաւանքը. Մոմէէն,
Röm. Gesch. III, էջ 75. (ՏԵՇ Հ. այսոց նախ ական
պատմամբութիւնը մէկէն երեւան չեկաւ, այլ
աստիճանաբար զարգացաւ: Ի հարկէ, հետու-

² Անգ, էջ 365:

³ Արտաշատ էր տակաւին հեռի, եւ ամառն Հայոց
մերձ էր ի կատարած ն. Բ, էջ 149:

թեանց շատ մը դէպքեր հրամանատարին ականջը հասեր էին, եւ կատարելապէս իրազեկ էր նա բանակին մէջ տեղի ունեցող անցուդարձերուն, նա մանաւանդ որ ինքն ալ արդէն կանխաւ անոնց հետ անախորժ ինդիրներ ունեցեր էր, ու հազիւ հաղ յաջողեր՝ զանազան խոստումներով, զանոնք այս նոր արշաւանքին շահիւ: Աւելցնենք ասոնց վրայ այժմ նաեւ պաշարին անօրանալը, ծանրակշիռ պարագայ մը ինքնին, որ այս վերջերս յատկապէս չափազանց շատ զգալի եղած էր բանակին մէջ: Արդ, այս ամէն զօրեղագոյն պատճառները բաւական էին, կարծեմ, զլուկուլոս, — որչափ որ ալ նա իւր բարեգուշակ աստղին վրայ զօրաւոր հաւատք ունեցած ըլլար, — լիովին համոզելու, թէ իւր այս ձեռնարկն ի յառաջագունէ իսկ ձախողւան դատապարտուած պիտի ըլլար, եթէ, քանի մը օրւան ընթացքին մէջ չկարենար իւր նպատակին հասնիւ:

Հիւանդներն ու վիրաւորները, որոնք չուելու արգելք կարող էին ըլլալ, ետ թողլով՝ մեկնելու վրայ մտածելն բացարձակապէս անհնար էր: Ո՛րչափ որ ալ ձամբարն ամրացած ըլլար, այսու հանդերձ Միհրդատի յարձակմանը պիտի չկարենար տոկալ: Իսկ հռոմէական բանակը, որ բարձրաբերձ լեռներով բաժնուած էր անկէ դժուարաւ պիտի կարենար օժանդակել անոր իւր մարտիկ զինուորներէն կարեւոր մաս մը դարձեալ վրայ տալով, եթէ յաջողութեան վրայ քիչ շատ վստահ, ընդդէմ Միհրդատի պաշտպանելու ելլէր զայն: Հետեւաբար լուկուլոս անպատճառ միասին տարած ըլլալու էր իւր բոլոր վիրաւորները, զորոնք առանց մեծ վնասի այն ատեն միայն հետ էր փոխադրել, երբ կտրուելիք ճանապարհն երկայնաձիգ չէր: Հետեւաբար, Արտաշատ՝ Արածանիէն առ առաւելն 6—7 օրւան հեռաւորութիւն մը կրնար ունեցած ըլլալ: Այս՝ համեմատաբար կարճ ճանապարհն առանց վտանգի կտրել կարենալու յուսով, վերցուց լուկուլոս իւր բանակետով ճակատամարտէն անմիջապէս յետոյ, ու ձեռնուած գիշերահասարի միջոցներուն մեկնեցաւ Արածանուոյ ափերէն, որպէս զի ջրաբաշխի վրայով անցնելով, ուղղակի երասխի աւազանն իջնէ:

Հայկական բարձրաւանդակն Արասխի ձորէն անջատող բարձր լեռնագոտւոյն շարունակական այս ելեւէջքը՝ Լուկուլոսի իւր զինուորներուն ցարդ ընել հրամայածներուն ամենատաժանելին էր: Սեպտեմբերի վերջին երրեակին¹

սկսած էր արդէն սարահարթին վրայ ձիւնել, եւ առաւածներն ցողեղեամով պարուրուած էին անտառներու ծառերն ու թուփերը. իսկ գետերն ու ջրաշեղները սառի նուրբ խաւով մը ծածկուած: Այսպիսի սառնասառոյց ցրտութեան ու ձմեռնային եղանակին այսքան դաժանութեան, բնականաբար, վարժ չէին կրնար ըլլալ արեւոտ խալիոյ զաւակները, ու այս պատճառաւ սաստիկ կը նեղուէին ցուրտէն: Ամբողջ օրն իրենց թրջած զգեստներուն մէջ մնալ ստիպուած էին անոնք, եւ երկինքն մեղմով տեղացող ձիւնի փաթիլները մինչեւ իրենց ուկները տամկացուցած էր զանոնք: Այս արդահատելի վիճակի մէջ, ստիպուած էին, գիշերները, խեղճ ու ողորմելի կերպով. խոնաւ զետնի վրայ, գետնախշտի հանգչել: Խմելու ջուրն անգամ այնքան սառնապաղ էր, որ կենդանիները կը դժկամակէին զայն խմել: Իսկ զինուորները պէտք էին, իրենց գործածութեան համար, նախապէս տաքցընել ու խմել: Բացի այս ահաւոր տառապանքներէ, կիսով չափ միայն կցած գետակներու վրայով անցքն եւս անպարտելի դժուարութիւններ պատճառեց հռոմէական բանակին: Գետերու վրայ կաղմուած սառոյցի նուրբ խաւերը զինուորներու եւ ձիւններու բեռան տակ շատ ստէպ խորտակուելով, իրենց սուր ծայրերով գլխաւորաբար ձիերը կարեներ կը խոցէին՝ կտրելով անոնց ոտքերուն կարթերը. Նմանապէս զինուորներն չէին կրնար առանց վէրք ստանալու այդ շատ վտանգաւոր տեղերէն պրծիլ:

Այսպիսի նեղութեանց ու տաժանաց ներքեւ հռոմայցի զինուորներու տժգոհութիւնը, որ արդէն անթեղուած էր՝ մէկէն բոցավառ բորբոքցաւ: Դժկամակութեամբ միայն ու ակամայ անոնք այս նոր արշաւին հաւանութիւն տուեր էին, որով եւ չուի միջոցին իրենց տաղուկն ու տժգոհութիւնը զանազան առիթներու ատեն չքաշուեցան յայտնել իրենց զօրավարին. Իսկ այս անգամ անոնք պոռթկացին եւ մինչեւ իսկ ստունգանեցին իրենց հրամանատարին խստ հրամաններուն: Ըստ Պլուտարքոսի, հռոմէական բանակին մէջ ծագած այս ապստամբութիւնը բուն իսկ պատճառն եղած կ'ըլլայ Լուկուլոսի ետ դառնալ ստիպուելուն, եւ այսու միանգամայն անոր մեծ ոճով սկսած պատերազմական ծրագիրներուն վերջնականապէս ձախողելուն. մինչդեռ Ապահանոս ու Կասփոս Դիխոն՝ Հռոմայց ցարդ համար այս ստուգիւ շատ անպատուաբեր իրողութեան վրայէն լուութեամբ անցնելով՝ կը շատանան միայն մասամբ մը վերահաս ձմեռը¹

¹ Ո՞քզ ծողմազնաքանուազաւաշ, Plut. Lue. c. 32, ու նաեւ շարունակութիւնը:

եւ մասամբ մ'ալ վիրաւորներու մեծ թիւին հետ՝ պաշարին եւս անօպութիւնը¹ ցոյց տալ իրը իրական պատճառ հոռմէական բանակներուն նահանջի դիմելուն։ Այս ամեն պատճառները սակայն, այո՛, յինքեան բաւական ծանրակշխու գոյութիւն ունէին արդէն, երբ լուկուլոս՝ Արածանւոյ քովերէն սկսած էր իւր չուն շարունակել դէպ Արտաշատ։ Եթէ նոյն ատեն լուկուլոս զանոնք այնքան ծանր չէր համարած, որ իւր չուէն ետ կենալ ուզէր, այժմ առաւել եւս յանձն պիտի չուղէր առնուլ հրաժարիլ անկէ, վասն զի քանի մը օրւան ճամբայ կտրած էր արդէն, ու իւր նպատակին աւելի եւս մօտեցած։ Հետեւաբար ուրիշ պատճառներ փնտուելու է լուկուլոսի այս նահանջն արդարացընող։ պատճառներ, զըրս կրցած ըըլայ լուկուլոս նախատեսել։ Համակարծիք եմ յայսմ Աստուրեանի² որ համառօտիւ վերլուծելէ յետոյ այն բոլոր դրդապատճառները, որոնք կրնային ազդած ըըլալ լուկուլոսի վրայ, կ'եղրակացընէ։ “Ինձ կը թուի թէ կրնանք ընդունիլ որ լուկուլոսի յառաջիսաղացումն ի խոր Հայս այնքան դիւրին գործ մը չէր, եւ թէ յաղթութիւնները միշտ իր տրամադրութեան տակ չէին։ Բացի ձմեռէն, որ Հայսաստանի մէջ երբեք յունիս, յուլիս, օգոստոսին չսկսիր, լուկուլոսի զօրքերն իրենց սպարապետը յետո դառնաւու ստիպելու համար ունէին ուրիշ պատճառներ, որոնք պատմագիրներէն տկար շեշտուած են”։

Թէ այս իրողութիւնը Սալուստիոսի՝ Պլուտարքոսի աղքիւրին մէկ գիւտը չէ, բացորոշ կը տեսնուի Կիկերոնի վասն ընդհանուր հրամանատարութեան Պոմպէի ճառէն³, ուր նա յաղթական լուկուլոսի հասցէին եւս քանի մը գովասանական խօսքեր հիւսելու պարտականութիւնը չի ժիստեր թէեւ, սակայն այդ ամբողջ ճառին մէջ յայտնի ճիգ մը կ'ընդնշմարուի, Պոմպէոսի հակադրութեամբ զլուկուլոս աւելի ստորադասներկայացընելու։ Եւ այս պատճառաւ պիտի չուղէր նա, բնականաբար, լուկուլոսի վրայէն լուսութեամբ անցնիլ, եթէ մանաւանդ հայկական արշաւանքներուն ձախողանքը՝ պարագաներու անտեղեակ ընդհանուր հրամանատարութեան մը սիալ հաշիւներուն վերագրել հարկ ըլլար։ Սակայն նա իրեն բնածին ճարտարութեամբը, Հռոմայեցոց այնքան անհաճոյ այս իրողութեան վրայէն թեթեւ մը անցնելով հանդերձ, սաշափս գոնէ կ'ըսէ։ “Պատերազմի թատերավայրը Հռոմէ

շատ հեռու գտնուելուն, եւ միանգամայն զինուորներն իրենց սիրելիներուն տեսութեանը կարօտացած ըլլալուն՝ անոնք պահանջեցին ետ դառնալ, ու մերժեցին աւելի յառաջ երթալ։ Յետոյ զգուշաւորութեամբ մ'ալ վրայ կը յաւելու “plura non dicam” (աւելին չըսելու համար), բնականաբար, որպէս զի Հռոմայեցոց համբաւը հրապարականախատ չընէ։ Կիկերոն թէեւ ընդհանուր ըմբոստութեան մը խօսքը չըներ, սակայն շատ զիւրաւ կարելի է զայն տող ընդ մէջ կարդալ ու գուշակել։ Յամենայն դէպս Կիկերոնի մը բերնէն այսպիսի խօսքեր չէին լսուեր, եթէ երբեք լուկուլոս, իւր զինուորներէն, հակառակ իւր կամաց, ստիպուած չըլլար յետո նահանջելու։

Ասոնք իրենց պահանջը նախ օրինաւոր ճամբով ձեռք բերել փորձեցին։ Եւ այս նպատակաւ իրենց սպաներէն կազմուած պատգամաւորութիւն մ'ալ հրամանատարին ղրկեցին, խնդրելով անկէ որ ալ դադրեցընէ յառաջիսաղացութիւնն ու ետ դառնալու փողերն իսկոյն շնչեցընէ։ Սակայն հրամանատարէն ստացած մերժողական պատասխանին վրայ՝ իսեռեցան, եւ, գիշերախառն, աղաղակ բառնալով՝ իրենց վրաններու տակ խումբ խումբ ժողվուեցան եւ անվերջանալի կերպով, ամբողջ գիշերը, գոռացին։ Լուկուլոս հասկըցաւ թէեւ այս ծանօթ աղդամանակին իմաստը, սակայն սկզբան մեծ կարեւորութիւն չուզեց ընծայել անոր։ Սակայն երբ տեսաւ որ զինուորներն իրը ծանրութեամբ առած, եւ անյեղլի կերպով մտադրած են հրամանատարին հրամաններուն չհնազանդիլ, այն ատեն լեզուին շեշտը փոխեց, ու արտասուաթոր աչքերով սկսաւ աղաչել ու թախանձել սպաններն ու զինուորները, որ գոնէ քիչ մը ժամանակ եւս համբերեն, մինչեւ որ “Հայոց կարքեղոնու”, Հռոմայ սիսերիմ թշնամւոյն այդ ձեռակերտը գրաւեն ու հիմնայատակ կործանեն։ Այս ձեւ թախանձանք մը, բնականաբար, անտեղի պիտի ըլլար, եթէ Հռոմայեցիք իրենց նպատակին համենելու համար դեռ իսկ բազմօրեայ ճանապարհ ունենային արջեւնին չուելու։ Թշնամի մայրաբազմին մերձաւորութիւնը մատնանշող այս խօսքերէն եւս չազդուեցան լեզէոնները, որոնք իրենց կամքին վրայ կեցան յամառած։

Այսպէս ուրեմն լուկուլոս, ի վերջոյ, տեղի տալ ստիպուեցաւ իւր զինուորներու հետատութեան, եւ եօթնամեայ տաժանելի պատերազմինով շահած իւր բոլոր արդիւնքները վտանգելով՝ յետո նահանջելու որոշումը տուաւ։

¹ Գիոն, գերե լեռ. ԴԼ. 6.

² Անդ էջ 68/69:

³ ԳԼ. 9, § 23.

4.

Դահանջ հոռմէական քանակի եւ գրաւում Մծրինի:

Այս դէպքէն խորապէս յուղուած՝ նաշանջի փողերը հնչեցընել տուաւ Լուկուլսու, եւ տաւրոսեան տարբեր մէկ ճամբով՝ լեռնագօտոյն հարաւային զառիթափերը խաղացուց իւր բանակը, ու բանակեցաւ ձիշդ այն միջավայրը, ուսկէ, նոր յաղթութեան մը յուսով, մեկնած էր, գարնան, դէպի խորագոյն գաւառները Հայաստան աշխարհի: Լուկուլս սակայն այդքան ալ դիւրագին պիտի չվաճառէր ապստամբ զինուորներու՝ իրենց տենչացած հանգստակայ ձմերոցները: Կար գեռ Միջագետքի մէջ, Տիգրիսի աջակողմեան եզերքը հիմնուած ամուր բերդաբաշը մը՝ Մծրին (Antiochia Mygdonia)¹, որ տակաւին Հայոց ձեռքն էր: Հոս, այս քաղաքին մէջ, Տիգրանի մէկ եղբօր՝ Խուրս իշխանին հրամանատարութեան ներքեւ կը գտնուէր ստուարաթիւ բերդապահ գունդ մը, որուն պաշտօնն էր, ու աղմագիտօրէն աւագ կարեւորութիւն ունեցող այս սահմանաբերդը, զոր ժամանակին Տիգրան Պարթեւներէ խլած էր՝ անոնց դէմ պաշտպանել²: Զինուորական խորհրդատուի հանգամանքով տրուած էր Խուրսի, — որ, ի հարկէ, իրը եղբայր ինքնակալին, լոկ անուանապէս վերին հրամանատարի տիտղոսը կը կրէր, — պատերազմագէտն Կալլիմաքոս, որ Ամիսոսի ամրութեանց հրամանատարութեանը միջոցին իր ցոյց տուած անվեհեր ու յամառ դիմագրութեամբը մէծ համբաւ շահած էր³: Կա ապահովաբար հոս եւս, ինչպէս երբեմն յԱմիսոս, քաղաքին հերոսական պաշտպանութեան հոգին եղած ըլլալու էր: Մծրինի մէջ ամբարուած մեծագանձ հարստութիւններն, ինչպէս նաեւ ուտեստի անբաւ մլմերքն արդէն ցանկալի կ'ընէին զայն Հռոմայեցոյց: Յաւելունք ասոնց վրայ նաեւ փառատենչիկ նկարագիրը Լուկուլսի, որ կը փափագէր վերջին յաղթանակ մը եւս շահած՝ իւր քաջագործութեանց ասպարէզէն հեռանալ: Արդ, այս դիտաւորութեամբ տոգորուած, անցաւ շուտ մը Տիգրիսը, ու շեշտակի Մծրինի վրայ քալեց, որպէս զի ուղմագիտական օրինօք զայն շրջապատէ ու պաշարէ:

Կարծուածին շափ ալ սակայն դիւրին պիտի չըլլար այդ պաշարումը: Որչափ որ ալ Պլուտար-

¹ Strabo. XVI. 1, 23 (747) եւ Plut., Luc. c. 32 ուր նաեւ յաղորդները:

² Կասիս Գիոն, գիրք ԼԵ. ԳԼ. 6:

³ Plut., Luc. c. 19; Appianus, Mithr. c. 83; Memnon, c. 45.

քոս, որ պատերազմին այս միջադէպին վրայէն համառօտիւ միայն կ'անցնի, կ'ըսէ, թէ Լուկուլսու կարծ պաշարումէ մը յետոյ քաղաքը յարձակմամբ առաւ, սակայն Կասիս գիոնի¹ նկարագրութենէն ակներեւ կը տեսնուին պաշարման այլեւայլ գժուարութիւնները: Խնչպէս վերն ըսած էինք, քաղաքը շատ ամուր շինուած էր եւ երկպատիկ թանձը պարիսպներով շրջապատուած, որոնք խրամով մ'իրարում անջրպետուած ըլլալով՝ զայն գրեթէ անառիկ կ'ընէին, բաւական որ բերդապահ զինուորներն պարտաղանց չգտնուէին, ու բերդերու վրայ աչալուրջ հսկէին: Յորչափ ամառուան տաք եղանակը կը տիրէր հոն, զինուորներն իրենց պարտականութեանցը մէջ թերացած չէին: Զայս կ'ուղէ անշուշտ հասկըցընել կասիս գիոնն երբ կ'ըսէ. ևն մէն դր նէրւ օնձէն էպէրաւեց (այսինքն Լուկուլսու): Սակայն իրաց ընթացքէն միայն գատելով, մենք հնարաւոր չենք գտներ, որ Մծրինի պաշարումն ամառուան եղանակին ինկած ըլլայ. վասն զի Լուկուլսու աշնան արեւադարձի միջոցներուն, որ է ըսել՝ Սեպտեմբերի վերջին երրեակին մէջ էր, երբ Հայաստանի ներդնաշխարհէն ետ նահանջել սկսաւ: Մենք հետեւաբար Մծրինի պաշարման սկզբնաւորութիւնը Հոկտեմբերին պէտք ենք ընդունիլ, որ միջոցին այս երկրին կլիման զեռիսկ շատ տաք կ'ըլլայ²: Հետեւաբար ոչ մէկ յաջողութիւն կրցած էր ձեռք բերել Լուկուլսու Հոկտեմբեր ամսոյն մէջ, ցորչափ հայ պահակախումբն կրցած էր ձեռք բերել Լուկուլսու Հոկտեմբեր ամսոյն մէջ, ցորչափ հայ պահակախումբն կրցած էր կը հակէրին պարիսպները: Սակայն երբ գառնաշունչ ձմեռը մերձենալով քաղաքին վրայէն ցուրտ ու փոթորկալից հովեր սկսան անցնիլ³, պաշարուածները կարծեցին թէ այլ եւս ամեն վտանգ անցած է, եւ թէ Հռոմայեցիք առանց բան մը վճարած ըլլալու՝ իսկոյն պաշարումը պիտի վերցընեն ու ետ քաշուին: Այսպիսի ինքնախարութեամբ սկսան պահակները տակաւ առ տակաւ իրենց պարտականութեանցը մէջ թերանալ: Այս շատ նպաստաւոր պարագան գարձեալ չվեխակեցաւ Հռոմայեցւոյն ուշակալուաչքերէն, որ պատեհ առիթն առանց ձեռքէ ու պաշարէ:

¹ Գիրք ԼԵ. ԳԼ. 6:

² Տես Ըերմութեան աստիճանացոցը Պրոֆ. Հայդերիի Gesch. des alten Morgenlandes, էջ 33, ուր Մուսամի որուն բարեխառնութեան աստիճանն, իրմէ 180 Քմ. Հեռաւորութեան մը վրայ գտնուող Մծրինէ բնաւագիր շատ չի կրնար խստորիւ, Հոկտ.ի մէջ 22, 4^o, Կոնսուլ տրուած է:

³ Հմմատ, յաղորդներու մասին կասիս Գիոն, գիրք ԼԵ. 7 եւ Պլուտ. Լուկ. կ. ԳԼ. 32:

փախցընելու, փոթորկալից ու խաւարչտին գիշեր մը, երբ տիրող թանձր միջութեան ու տեղատարափ անձրեւին պատճառաւ քայլ մ'անդին չէր երեւար, ու բերդապահներէն շատերը՝ նոյն գիշերը Հոռմայեցւոց կողմէ յարձական մը շապասելով, իրենց կայանները լքած հեռացեր էին, Լուկուլս յանկարծ հրաման արձակեց իրեններուն՝ պարիսպներուն վրայ յարձակել խուռնլնմաց: Հոռմայեցիք գրեթէ առանց նշմարուելու տիրացան արտաքին ամուր պարսպին, ուր քնացող պահակները սրախողնող սպաննելէ յետոյ՝ գէպի խրամը յառաջցան, որ զիրենք ներքին կամ երկրորդ պարսպէն կանչատէր: Հոս կամուրջները քանդուած գտան, որով խրամին մէկ կողմէ մացառներով ու ձիւղերով լեցընել ստիպուեցան, հանդիպակաց եղերքն անցնիլ կաշագար: Այժմ հասկցուեցաւ թէ որբենալ համար: Այժմ հասկցուեցաւ թէ որբենալ համար առաջ իրաւոնք ունէր Լուկուլսու, այսպիսի խաւարին ու անձերեւու գիշեր մ'ընտրելու: Վասն զի երկրորդ պարսպին պաշտպաններուն լոյս օրով արձակած բուռն կրակին տակ մեծ կորուստով հազիւ թէ պիտի կարենային Հոռմայեցիք խրամին հանդիպակաց կողմն անցնիլ, եթէ նոյն խկետ մղուելով ընկրկելու չստիպուէին, ինչ որ շատ ալ անհաւանական չէր: Այսպէս չարաղէտ գիշերուան մը մելամաղձիկ այդ աղջամուղջը, որով պարուրուած էր Մծբին, խափան եղաւ հայ կորովաձիկ աղեղնաւորներու նշանառութեան, ու անոնց՝ թշնամիներուն վրայ տեղացուցած կրակը — հաւանաբար հրածորան կպրաձիւթ՝ ինչպէս Տիգրանակերտի պաշարման միջոցին, — անձրեւի կաթիլներուն տակ շիջաւ ապարդիւն: Հետեւաբար Հոռմայեցիք առանց կորուստ մը ողբալու անցան խրամը, եւ համագունդ ու խուռնլնմաց յարձակամբ տիրեցին նաև երկրորդ պարսպին, որ առաջնոյն չափ ամուր չէր:

Մծբինի անկմամբը, Տիգրանի՝ տաւրոսեան շղթային հարաւակողմն ունեցած այս վերջին բերդաբաղքն եւս, բացի միջնարերդէն, — ուր ապաստանած էին երկու հրամանատարները՝ խուրս եւ կալիմաքոս, — Լուկուլսուի ձեռքն անցաւ: Բախտի շարժուն փոփոխման վրայ յոյսերնին դրած անոնք՝ երկար ատեն, բնականարար, պիտի չկարենային դիմանալ չոն: Հետեւաբար Լուկուլսուի դրած բոլոր պայմաններն ընդունելով՝ անձնատուր եղան անպայման: Խուրսի, Տիգրանի եղբօր հանդէպ մարդասէր վերաբերմունք ցոյց տրուեցաւ Լուկուլսուի կողմէ. սակայն կալիմաքոս, որուն գէմ անհաշտ ատելութեամբ լեցուած էր Լուկուլսու, շղթայի զարնուեցաւ, ա-

ռանց խկ հրամանատարէն ունկնդրուելու արժանի համարուելու, որուն թէեւ նա խոստացած էր թաքուն արքունի գանձերը ցոյց տալ: Այս, ըստ Պլուտագոսի կարծեաց, պատիմն էր կալիմաքոսի, որ Ամիսոս քաղաքը հրոյ ճարակ տալով, առիթ չէր ընծայած մարդասէրն Լուկուլսուի՝ քաղաքին յոյն բնակիչներուն հանդէպ իւր բարեհամար մարդասէր վերաբերմունքը ցոյց տալ:

Բայց թէ արդեօք այս էր խկական պատճառը, որուն համար այսպիսի անվայել ու տմարդի վարմունքի մը արժանացաւ կալիմաքոս, թէ այսու յագուրդ տուած եղաւ Լուկուլսու իր վոխժառու զգացման, շղթայի զարնել տալով զօրավար մը, որ զինքը՝ — այլուստ միշտ բախտաւոր եղող հրամանատար մը, — երկիցս կասեցուցած էր իւր յաղթաճեմ ընթացքին մէջ, նաևն Ամիսոսի առջեւ, եւ յետոյ այժմ ալ Մծբինի պարիսպներուն շուրջ, իւր ճարտար ու անվեհեր պաշտպանութեամբն այս երկու քաղաքներուն: Այս ինդիրը վճռական կերպով կը լուծուի Պլուտարկութիւնը մէջ բացորոշապէս կ'ըսէ, թէ կալիմաքոս իւր հերոսական դիմադրութեամբը Հոռմայեցւոց մեծ վեաս պատճառած էր, որուն համար նա յետոյ իրեն արժանի պատիմը գտաւ (ան նշերօն էօնչեղ): Դիտումնաւոր Տիգրաման մը խօսքը միայն ինքը կ'ընէ: Եթէ երբեք կալիմաքոս այդպիսի ծայրայեղ միջոցի մը դիմած էր, զայդ, ապահովաբար, իւր նահանջող բերդապահ գունդին պաշտպանութեան համար կրնար ըրած ըլւլալ. բան մը՝ որ շատ ալ բնական է, ու հետեւաբար դիւրաւ արդարանալի: Սակայն նոյն ինքն Պլուտարկութիւնը կ'ըսէ անդրագոյն տեղեկութիւններէն բացորոշ կը տեսնուի, որ բո՞ն խկ Հոռմայեցիներն էին գլխաւոր պատասխանատու Տիգրաման քաղաքին, եթէ ոչ դիտմամբ՝ այլ գոնեայ անուշադրութեամբ, կապուտ կողոպուտի միջոցին¹:

Հոս եւս ահա բացայաց կը շեշտուի Պլուտարկութիւնը պատմութեան հերոսը պանծացընելու ձգտումը, որ կը ջանայ անոր քինայցընախանձախնդիր այս արդարքն իրը արդար պատիմ որակել, առանց սակայն միտ դնելու որ նա այսու ինքնիրեն հակասած կ'ըլլայ:

Գրաւուած քաղաքէն աւար ինկած անբաւ պաշտպանութեան տուաւ Լուկուլսուի իւր ձմերոցը կրկին հաստատել չոն, ուր նա, նախորդ տարին, գաղար առած նստած էր, սա տարրերութեամբ,

¹ Հմեմ. նաեւ Ապոլոսական, Պատմ. Հակաբը. Գ. 15.

որ այս անգամ Տիգրիսի երկու եղեցքներուն վրայ ալ բանակեցաւ, այսինքն գրաւուած Մծբինի ու բարեկամ Կորդուաց երկրին մէջ:

Միգդոնացւոց մայրաքաղաքին առումը, որ վերջին յաղթութիւնն եղաւ Լուկուլլոսի, կարելի է վերջաւորութիւնը նկատել նաեւ անոր հայկական արշաւանքներուն: Այս յիշատակելի գէպքին յաջորդող իրադառութիւնք՝ Լուկուլլոսի համար պարզապէս ձախողանք եղան ու ծանր յուսախարութիւնք. որով նա իւր տարիներու ընթացքին մէջ աշխարհակալած հողամասերը, համեմատաբար շատ կարճ ժամանակամիջոցի մը մէջ. մին միւսին ետևեւն դարձեալ թշնամույն թողուլ ստիպուեցաւ, վասն զի՞նախ՝ չյաջողեցաւ իւր ըմբոստ զինուորներուն սէրն ու վստահութիւնը վերաշահչիլ, եւ երկրորդ՝ չկրցաւ չսոսմի մէջ իրեն սիսերեմ հակառակորդ կուսակցութեան հանած հզօր հոսանքին գէմ մաքառիլ, որ ամէն ապօրէն միջոցներով ջանահնար կը լլար իւր տապալումը փութացնել:

Արդ, որովհետեւ յաջորդ տարիներու մէջ տեղի ունեցող պատերազմներու թատերաբեմը չայաստանի հողէն դուրս՝ կրկին ի զոնտոս կը փոխադրուի, այս պատճառաւ մենք եւս հոս վերջակէտը կը դնենք մեր ներկայ ուսումնասիրութեան զուտ պատմական բաժնին:

(Շարունակնի):

Հ. Գ. ԳԱՐԱՆՓԻԼԵԱՆ



ՀՈԼԼՈՒԴԱՆ ԵՒ ՀԱՅԵՐԸ

Ժ. Զ. - Ժ. Թ. Դ Պ Բ Ե Ր Ո Ւ Մ

(Շարունակութիւննի):

Ե.

Ցպարանի վերականգնումը Ամստերդամում 1685 ին: Մատթէոս Յովհաննիսեան եւ իր տպարանական վաւերագիրները: Վանանդեցիների տամամեայ գործունէութեան շրջանը: Թումաս արքեպիսկոպոս եւ զուկաս Վանանդեցինուրիշանեան: Թումասի կտակը: 1695—1705 տպուած գրքերն եւ նրանց յիշատակարանները: Թումասի մահը:

—

Ղոկանի հեռանալուց յետոյ, մօտ 15 տարի Ամստերդամում տպարանը դադարեց գործե-

լուց, բայց 1685 ին վերստին սկսեց աւելի մեծ եռանդով եւ աւելի ընդարձակ կերպով: Այս նոր գործունէութիւնը ամբողջապէս Յանանդեցու ենք պարտական, որոնք Ամստերդամի հայ գաղութի փառքն են կազմում, մանաւանդ մէկը, Ղոկասը:

Երբ Ոսկան վախճանուեց, նրա քեռորդին Սողոմոն Լեւոնեան տպարանի վարչութիւնն իր վրայ առնելով 4 գիրք Հրատարակեց Մարսիլիայում: Գործը սակայն, այնուհետեւ մեծ անյաջողութիւնների հանդիպեց, գլխաւորապէս կրնական տարբերութիւնների եւ ներքին վեճերի պատճառով, թէ Գաղղիայում եւ թէ մասնաւանդ իտալիայում եւ նոյն իսկ դատերի առարկայ դարձաւ, որով Սողոմոն ստիպուած եղաւ տպարանը վերստին տեղափոխել Ամստերդամ, ուր ամէն աղատութիւն ապահովուած էր իրեն: Այս պարագան յայտնի է նաեւ հոլլանդացի պատմագրին, որ գրում է «Ոսկան 1670 ին իր տպարանը Մարսիլիա տեղափոխեց, բայց այնտեղ նրա տեւողութիւնը երկար չեղաւ: Հայերի իրար մէջ ունեցած ներքին տարածայնութիւնները, որոնց մէջ խառն էր նաեւ Ոսկան եպիսկոպոս, վերջի վերջոյն պատճառ դարձան տպարանի փակման...»: Նոր վէճերի առաջն առնելու համար հայերը լաւագոյն համարեցին տպարանը դարձեալ Ամստերդամ բերելու²: Այս անգամ տպարանի ղեկավար ու տէր դարձաւ Մատթէոս Յովհաննէսի հաննէսեան Վանանդեցին, որ թէ հմտւ գրաշար էր եւ թէ առհասարակ լաւ տեղեակ արուեստին, քանի որ 14 տարի գործել էր այս ասպարէզում նախ Ոսկանի եւ ապա Սողոմոնի մօտ: Ահա ինչպէս է պատմում ինքը Մատթէոս իր ձեռնարկութիւնը, Ամստերդամում 1685 ին իր տպած առաջին գրքի, Շարականի յիշատականութեան:

«Ես նուասսո յամենից Մատթէոս դպիրս՝ եկի ծառայելու ընդ արենակից վարդապետին իմայ յերկիրն յիտալացոց եւ ի մայրաքաղաքն չոռմ, եւ վեհն իմ (Ոսկան եպիսկոպոսի մասին է խօսքը) գնաց յայլ ուրեք, եւ ես դարձայ յԱլիկոնոյ առ ոսս աշակերտի տեառն Ոսկանայ արհիեպիսկոպոսի տեառն կարապետի վարդապետի, եւ ուսայ ի նմանէ զարհեստ շարարապետութեան եւ մնացի ընդ վեհն Ոսկանայ ար-

¹ Վանանդ գեղը գտնուում է Գողթան գաւառում, Ագուլսից մօտ 14 կիլոմետր հեռու: Որա բնակչութերը նոյն ձեռնարկու ողին ունէին ինչ որ առհասարակ ազուլեցիք եւ ցրուած էին զանազան կողմեր, գործունէութեան առպարեզ գիտուելու:

² Bibliothekleven 1924, Nr. 3, Utrecht.